

# ԿՐՕՆԱԿԱՆ

## ՅԱՐՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ

Բոլոր կրօնքներու հիմնադիրներուն կեանքը առհասարակ լեյուծն է հրաշքներով եւ սիրագործութիւններով: Բացի յայտնեալ երեք կրօնքներէն, միւսները միջերկրէն, վերբերումները հրաշալիքն եւ երազները անհասանելիքն: Մարդկային խօյ իշխանութիւնը եւ անկուշտ ըզգաւորութիւնը, իրենց անհուն թեւարկումներով գահնք կը վերածեն հեքիաթի մը, որ վերջօր սկիզբը չունի: Հակառակ սակայն իրենց այս հրաշագատում նկարագրին ու գերնահանութեան անոնք կը մնան մարդկային, իրբեւ ծնունդը մարդուն բաղձանքներուն եւ չիրականացող երազներուն:

Քրիստոնէութիւնը կը տարբերի վերոյիշեալներէն իր ծնունդով, իր նկարագրով, իր կատարելութեամբ ու վախճանաբանութեամբ: Ան որքան աստուածային, նոյնքան ու մարդկային է, որքան գերնական, նոյնքան ալ պատմական է: Ան մեզի կը ներկայանայ երկու երեսներով՝ մարդկային եւ Աստուածային: Յիսուսի մէջ այս աշխարհն ու անդինականը մէկտեղուած են: Իր ծնունդն ու մահը այդ յաւիտենականութեան եւ մեծ իրականութեան սկիզբի եւ վախճանի երկու ծայրերն են, երկու բեւեռները, որոնց վրայ իրագործեց ան ինքզինքը, մեզի տալով կեանքի գերագոյն օրինակը: Երբ կը կարգանք Աւետարանները, ցր դիտել թէ հոն ապրող, զործող եւ մեռնող մարդը Աստուծոյ բանին, լոյսին մէջ կը գերազանցէ ինքզինքը, ըլլալու համար ինքզինքը:

Հակառակ այս իրողութեան, մարդկութեան մեծագոյն խորհողները եւ իմաստա-

սիրական դպրոցները անկարող եղած են բացատրելու այս սրտառուչ տոսման՝ ուր մարդն ու Աստուած այնքան սերտօրէն կը զործակցին, եւ մեկնելու Յարութեան հրաշքը, առանց որուն քրիստոնէութիւնը կը զաղրի ըլլալէ պակասը բոլոր կրօնքներուն: Ահա թէ ինչո՞ւ մեզի համար անհրաժեշտ է իրականութեան մը կը վերածուի Առաքեալին սա խօսքը. «Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ, ընդունայն են քարոզութիւնքն մեր, ընդունայն են եւ հաւատքն մեր» (Ա. Կորնթ. ԺԵ. 14):

Քրիստոսի Յարութիւնը պահումն է իր հրաշքներուն եւ հիմը՝ քրիստոնէական վարդապետութեան: Ան կատարուեցաւ զի լրումն մամնակաց: Անով Աստուած մարդկութեան յայտնեց թէ ամէն ինչ կարելի է՝ եթէ մարդիկ հաւատք ունենան եւ եթէ Երկնաւոր Հայրը հաճի եւ կամենայ:

Դարերով մարդուն միտքը զբաղեցնող հարցերէն մին է եղած հողի անմահութիւնը, յետ մահու յարութեան զազափարն ու հաւատքը: Հեթանոս կրօնքները, մասնաւորաբար Յունականն ու Եգիպտականը, զրաղած են անով: Անդինական աշխարհը, վերջին դատաստանը եւ այս կեանքէն անդին կարենալ ապրելու երազը մեծագոյն տենդն է եղած անցեալին:

Իր մահէն ու յարութենէն առաջ Քրիստոս աշխարհի տուած էր արդէն իր պատգամը: Լուացած էր ոտքերը աշակերտներուն՝ ի նշան խոնարհութեան. մատնուած էր, քալած խաչի ճամբայէն, դատապարտուած մարդերէն, յետոյ՝ խաչուած եւ սպա յարութիւն առած:

Իր թաղումէն երեք օրեր ետք երբ յուսահատ ու ընկճուած կիները կու դան օձեկու մարմինը իրենց Տիրոջ, ' ղէմ յանդի-ման կու դան անոր Յարութեան իրողութեան: Սարսափած կը վերադառնան եւ կը տատմեն Առաքելներուն, որոնց Համար անհաւատալի կը թուի իրողութիւնը: Իրենք մարդկային փոքր մտքերուն Համար Յարութեան գաղափարը անմարտելի էր: Երկու իրիպախ աշակերտներ, Պետրոս եւ Յովհաննէս, կու դան գերեզման եւ անձամբ ստուգելէ հոգն Վըր վկային իրողութիւնը իրենց միւս ընկերներուն: Կատարուած էր մեծագույն հրաշքը, մարդուն փրկութիւնը հասած էր էր լրումին, խորտակուած էին զժողով փութը զոնները եւ յուժուած էր գաղտնիքը անձրան: Քրիստոսի Յարութեամբ՝ մարդկութեան մեծագոյն առասպելին անքակաւեի կապերը բախուեցան եւ յայտնուեցաւ շխարհի թէ: Ճիւղհուրը մարմնոյ մահ է, Լ: խորհուրդ հողոյ՝ կեանք եւ խաղաղութիւնը (Հրոմ. Ը. 6):

Մահուան գաղափարը սարսափեցուցած է մարդը, որովհետեւ ոչ ոք կրցած է լուծել գաղտնիքը եւ խորհուրդը մահուան: Մարդկային մաքի ամենագորաւոր հոսանք: Ենքն անգամ անկարող եղած են բացատրելու խորհուրդը որ կայ մահէն անդին: Ճիշդ այդ պատճառով է ահա որ մարդարարածը միշտ սարսափ մը զգացած է մահուան դիմաց: Քրիստոս իր Յարութեամբ կու դայ փարատել այդ սարսափը մարդուն մաքէն, ցոյց առնով թէ հրանական կեանք մը կայ պահուած մահէն ետք քոյն հողինն թուս Համար՝ որոնք կը հաւատան իր Յարութեամբ յուժուած գաղտնիքին իրականութեան: Իսկ միակը ճամբան դէպի այդ

կեանքը՝ Հաւատքն է եւ յոյժը Քրիստոսի վարդապետութեան եւ անոր Հիմը կազմող Յարութեան վրայ:

Քրիստոսի Յարութիւնը սակայն, ամէն լանէ առաջ, յաղթանակն է կեանքին՝ մահուան վրայ, յաղթանակն է մարդուն՝ այս անցաւոր կեանքի բոլոր պատահարներուն եւ զժուարութիւններուն վրայ, եւ վերջապէս ստոյգմէ ալ վեր, ան յաղթանակն է քրիստոնէութեան՝ միւս բոլոր կրօնքերուն վրայ:

Քրիստոսի Յարութեան անասխմբութիւնը կողմն է ոռղղուած իւրաքանչիւր քրիստոնեայ մարդու, նորողելու Համար իր հաւատքը եւ յոյժը յախտնական կեանքին մասին: Կ'սպրինք դարու մը մէջ, երբ մտորիկ աւելի արժէք կ'ուտան անցաւորին՝ քան անմահին, մարմնականին՝ քան հոգեկանին: Ենքն յայտնուած հանգիստ եւ բարգաւաճ կեանք մը, Մոռնարով, նոյնիսկ ուրանարով անդենականի՝ երջանիկ առ՝ երանական կեանքը:

Ուրեմն իրիւս քրիստոնեաներ, անգամ մը եւս պարտք ունինք անդրադառնալու մեր հոգեկան կեանքին: Չի բաւեր միայն յոյժ ալ եւ սպասել, պէտք է իւրաքանչիւր յաւրութիւն տանք մեր հոգեկան կեանքին, որ միշտ վտանգներու ենթակայ է այս նիւթապաշտ դարուն մէջ: Նոր աւիճալով պատաստենք մեր հոգիները, եւ միանարով Քրիստոսի յաղթանակն քանակին, զորացնենք մեր Հաւատքը թէ Քրիստոս իր Յարութեամբ ըմեզ զկեանս պարզեցացոյ:

ԱՄՇԷՆ ԱՅՂ. ԱՅՎԱԶԵԱՆ